

կանները մինչեւ այժմ էլ համարում են անմաքուր կենդանի եւ խուսափում են նրանից: Հետագայում, ինչպէս ցոյց են տալիս նկարները, վարպետ Մինասը փոխել է եւրոպական ոճը եւ ընկե՛լ պարսկական նկարչութեան ուժեղ ազդեցութեան տակ: Այդ շրջանից նա այլեւս թողնելով լոյսն ու հեռանկարը՝ նկարում էր գծերով, ինչպէս նրա ժամանակակից Ռեզա Աբբասին, Մոգաֆֆար Ալին եւ նրանց հետեւորդ նկարիչները:

Այս երկրորդ շրջանի նկարների մէջ առանձնապէս ցայտուն կերպով յայտնագործուում է իսլամական արտասուզեցող տաղանդը: Նրա նկարները գրաւում են դիտողին իրենց արտայայտութեան ուժով, գոյնեքի ու գծերի հրաշալի ներդաշնակութեամբ եւ եզակի շարժունութեամբ: Վարպետ Մինասի «փիղը», օրինակ, մարմնացումն է ջլուտ եւ ահաւոր ուժի: Նրա ձիւտները, պատերազմական կտորները համակ շարժում են՝ միացած գոյների եւ գծերի կատարեալ համերաշխութեամբ:

Վարպետ Մինասը 17րդ դարում ունեցել է մի ոճ, նկարչական արտայայտութեան մի ձեւ, որ լիովին համապատասխանում է 20րդ դարու արդիական ոճին: Մենք համոզւած ենք, որ նրա նկարների ցուցադրութիւնը եւրոպայում պիտի ապահովէ փայլուն յաջողութիւն: Եւ մեր հին մատենագիր Գարիժեցու հետ գալիս ենք գոչելու. «Ահա պարծանքը հայ ազգի»:

ԶՕՐԱՅՐ ՄԻՐԶԱՅԵԱՆ

Թեհրան

ԹԵ ԻՆՉՈՒ ՄԻԱՅԱՆՔ

«ԻԹԻԻՀԱՏ»Ի ՀԵՏ

Վահան Փափագեանի «Վէմ»-ի Ա. համարին մէջ գրած յօդւածը յիշեցուց ինձ, Փարիզի մէջ Երիտասարդ Թիւրքերու հետ մեր կատարած նախասահմանադրական շրջանի համաժողովը:

Այս համաժողովը՝ տասնեակ մը տարիներ առաջ նոյնպէս Փարիզի մէջ Երիտասարդ Թիւրքերու հետ տեղի ունեցած առաջին համաժողովին կրկնութիւնն էր, միևնոյն նպատակը հետապնդող:

Այն ժամանակւան ժողովին կը մասնակցէին, ի միջի այլոց Միսեան (Ա. Ահարոնեան), — որ իր հերթին նախագահեց նաեւ ժողովին, — Միհաս Չեքագ, տողերս գրողը, եւ ուրիշներ:

Նախորդ համաժողովի փորձառութեամբ, մենք՝ հայ պատգամաւորներս՝ գիտնալով հանդերձ թէ Երիտասարդ Թիւրքերու վրա վստահութիւն չըլլար, ազգային առաւելագոյն իրաւունքներ եւ անոնց գործադրութեան համար գրաւոր կամ թէ հրապարակային խոստումներ առնելու համար՝ 1907ին կրկին միացանք Երիտ. Թիւրքերու հետ:

1907 նոյեմբ. 7ին՝ գաղտնի ժողովի մը մէջ՝ Թիւրքերու հետ համաձայնեցանք հետեւեալ երեք կէտերու շուրջ.

1. Այսօրւան վարչաձևը տապալել.

2. Սահմանադրական կարգերը՝ Երեսփոխանական ժողովը հաստատել.

3. Այս նպատակին հասնելու համար ամէն միջոց գործածել:

Բուն ժողովներուն, որոնք նաեւ հրապարակային չէին, այլ

Պատոն Տը Լօրմէի ռիւ տը Բեր-
լէնի բնակարանին մէջ տեղի կու-
նենային, նիստերուն կը նախա-
գահէին կարգով՝

Հ. Յ. Դաշնակցութեան կողմ-
մէ՛ որբացեալ Խաչատուր Մա-
լումեան (է. Ակնունի) .

Ապակեդրոնացման կուսակ-
ցութեան կողմէ՛ իշխան Սապա-
հէտսին .

Միութիւն եւ Յասադդիմու-
թիւն կուսակցութեան կողմէ՛
Ա. Խմէտ Րիզա :

Առաջին ժողովին իսկ, երբ
վերոյիշեալ երեք կէտերը քիչ-
արկւեցան եւ ընդունեցան,
Թիւրքերը՝ ի մասնաւորի Ա. Խմէտ
Րիզա՝ առարկեցին, թէ «Բոլորս
ալ մէ՛կ նպատակի շուրջ հարախ-
ւած, միաբանած ենք . այլ եւս
զանազան ազգութիւններու ա-
ռանձնաշնորհումներն ու մասնա-
կի պահանջումները ջնջել պէտք
է, անոնց բախտը կապելով
Թիւրքերու հետ» : Այս առթիւ՝
մէջտեղ նետուեցաւ Պերլիինի ճշրդ
յօդւածը, որով Հայոց մասնաւոր
ապահովութիւններ ու բարենո-
րոգումներ կը խոստացուէին :

Տողերս գրողն՝ առարկելով
թէ այդ յօդւածի ջնջումը մեզմէ
կախում չունի, այլ Եւրոպայի
կողմէ գայն ստորագրող մեծ պե-
տութիւններէ, իր ընկերներով
միասին մերժեց Թիւրքերու այս
առաջարկը, եւ՝ իբրեւ բողոքի
նշան՝ երեք հայ ներկայացուցիչ-
ները (Ակնունի, Աջեան եւ Էմտէ-
հար—Ռ. Զարդարեան) դուրս ե-
լան սրահէն : Բայց հաշտութիւնը

շուտով գոյացաւ, որոշելով «չե-
ղեալ համարել» յիշեալ առաջար-
կը :

Այս պարագան ցոյց տուաւ
Թիւրքերու ներքին նպատակը եւ
միւս ազգութիւններու ապրելու
իրաւունքը ջնջելու դիտարու-
թիւնը, դեռ 1907ի՛ն . . . :

Համաժողովի արարումէն
ետք մենք իբրքմէ բաժնուեցանք՝
առ երեսս՝ սիրով . բայց ներքնա-
պէս համոզուած՝ գծեցինք մեր
անկախ գործելու ծրագիրը, մաս-
նակցելով հանդերձ օսմանեան
վարչաձեւի տապալման գործին և
սահմանադրական կարգերու վե-
րահաստատութեան :

Մեր հնգետասնօրեայ միացեալ
ժողովները կանոնաւոր կերպով
տեղի կունենային՝ մինչեւ Սահ-
մանադրութիւն՝ անգամ մը Ա. Խ-
մէտ Րիզայի գրասենեակը, Բո-
նապարտ փողոց, թիւ 25, ան-
գամ մըն ալ իմ բնակարանս, ուր
պատէն կայսւած Հին Հայաստա-
նի քարտէսի եւ հայկական գի-
նանշանի համար՝ շանստակ
Պէհաէտտին Շաքիրի դիտողու-
թեանց արժանացայ օր մը :

Ատր վրա՝ ժողովի թիւրք ան-
դամներէն մէկը, որ դեռ կապրի,
գաղտնի կերպով ինձ ըսաւ, թէ
Ա. Խմէտ Րիզայի կուսակիցները
չափազանց ազգայնամոլ մարդեր
են, ուստի լաւ կըլլար անոնց ե-
կած օրը մէջտեղէն վերցնել այդ
պատկերները : Ինչ որ չգործա-
դրեցի, այլ՝ ընդհակառակը՝
հարկ եղած բացատրութիւնը
տւի անոնց, յաջորդ ժողովին :

Օր մըն ալ, տակաւին Սահ-

մանադրութիւնը չհռչակած , վանի ծանօթ դէպքը պատահեցաւ, որ Ահմէտ Րիզայի թումալից մէկ յօդածով ողջունեցաւ, իր Փրանսերէն « Մէշվէրէք » թերթուկին մէջ :

Փարիզի Հ. Յ. Դաշնակցութեան Մարմնի երկու անդամներ՝ Ժընեւէն եկած հրահանգի մը համաձայն՝ ներկայացանք « Մէշվէրէք »-ի խմբագրատունը եւ Ահմէտ Րիզայէ հաշիւ պահանջեցինք իր գրածի մասին : Նա՛ փոխանակ չժմեղանալու՛ մեզի յայտարարեց, բառ առ բառ. « Եթէ հայերը իրենց դատարական գործունէութիւնը չը դադրեցնեն, շատ դէշ կըլլայ իրենց համար »: (Ինձ հետ միասին գացող ընկերը դեռ ողջ է, եւ Փարիզ կը գտնուի. կրնայ այս մասին վկայել, եւ ըսել, թէ ո՛րքան զգաւնք զգացինք Ա. Րիզայէն) :

Այս դէպքերէն ետք՝ մեր միացեալ ժողովներէն մէկուն մէջ Պէհաւտտին Շաքիր մեզմէ ուզեց իմանալ, թէ մենք (Հ. Յ. Դ. թ) ի՞նչպէս կը պատրաստենք ձեռքի ուսմբեր : Մեր պատասխանն եղաւ. — Չենք գիտեր : Բայց այս խնդիրն անմիջապէս ներկայացուցինք Ժընեւ, մեր Արեւմտեան Բիւրոյին, զգուշացնելով մեր ընկերները :

Սահմանադրութեան հռչակումէն ետք՝ Երիտ. Թիւրքերու ազգայնամով եւ համօսմանցիական տարրը, այն է « Իթթիհատ վէ Թէրաֆֆը » կուսակցութիւնը, Ատանայի ջարդով իր գոյնը բոլորովին դուրս տուա :

Ա.Ջ.ՆԱՆ

ԵՐՈՒՍԱԴԷՄԻ ՏՊԱՐԱՆԻ

ՀԱՐԻԻՐԱՄԵԱԿԸ

Անցեալ տարի լրացաւ Երուսաղէմի տպարանի հարիւրամեակը : « Սիռն » ամսագրի նոյեմբերի բացառիկ համարում տրւած է տպարանի պատմութիւնը, որից քաղում ենք հետեւեալ տեղեկութիւնները :

Երուսաղէմի տպարանը սկսել է գործել 1833թ. յունւարին, երբ լոյս է տեսել 16 էջից բաղկացած առաջին գրքոյկը « *Տեւրակ Աղօթմատոյց* » անունով : Տպարանի նախածեռնողն ու հիմնադիրը եղել է Զաքարիա պատրիարք Տէր — Պետրոսեանը՝ Տարօնի Կոբ գիւղից : Առաջին վիմագրական մամուլը նւիրել է Ակնցի Մահտեսի Ալիքսան Եղիազարեանը :

Իր գոյութեան հարիւր տարւայ ընթացքին տպարանը ունեցել է վերելքի եւ անկման շրջաններ : Առանձնապէս փայլուն է եղել Եսայի պատրիարքի շրջանը, երբ 10 տարում տպւել է 117 գիրք : Համաշխարհային պատերազմի տարիներին, ինչպէս բովանդակ քրքահայ կեանքը, Երուսաղէմի տպարանն էլ կանգ առաւ եւ վերաբացւեց միայն 1925թ. մայիսին : Այսօր Երուսաղէմի տպարանը ունի մօտ 80 տեսակ տառեր, մեծ մասը հայերէն, այլ եւ լատինական, արաբական, յունական եւ եբրայական տառեր : Ունի 29 տեսակ մայր տառեր : Տպարանը օժտւած է ընտիր մեքենաներով՝ արագատիպ մամուլ, ծայող ու կազմող մեքենաներ, բոլորն էլ ելեկտրաշարժ : Բացի սեփական գործե-